

շինելու համար ամէն ութը մղոն տեղը մէյմէկ բարձր տեղուանք կընտրեն կամ կրշինեն, ուսկից տեսնուին հեռագրական նշանները : || իայն մէկ նշանը կրնայ յայտնել բառ մը, խօսք մը, կմամբողջ զուրցուածք մը՝ երբոր երկու կողմէն առաջուց խօսք դրուած ըլլայ անանկ հասկընալու : || յրկերկու հոգի միայն պէտք կըլլայ ամէն մէկ հեռագրին . ասոնք միշտ արթուն պիտի ըլլան ու դիտեն . անոր համար երկու հատ դիտակ կունենան աշտարակին պատին վրայ հաստատուած, մէկը դէպ 'ի ան հեռագրիրը շտկուած՝ որ պիտի դիտուի, մէկալը դէպ 'ի ան հեռագրիրը՝ որուն նշան պիտի տրուի : || իմացի հեռագրէն մէկ նշան մը տեսնուածին պէս՝ մէկէն 'ի մէկ աշտարակին վրայի հեռագրիրը անոր կընմանցընեն : || ը և իցէ նշան՝ գիր կանցընեն, ու հետագայ նշանով առջինը ստուգելէն ետքը՝ դիմացինին իմաց կուտան . ամէն մէկ նշան տալը երկու մանրերկրորդ կըքըշէ : || շան ներուն իմաստը գաղտնիք է . ուստի երկու հոգի միայն դիտեն ու կըհասկընան . բայց այնպիսի նշաններ ալ կան որ ամէն պաշտօնատէրները կըհասկընան : || յէ որ նոյն վայրկեանին մէջ երկու կողմէն ալ մէյմէկ լուր պէտք ըլլայ հասցընել, ուրիշ նշանով մը իմաց կուտայ մէկը մէկալին որ քիչ մը ատեն սպասէ . ու մէկուն ցրցուցածը շուտով մը օրինակելէն ետև՝ մէկալինը կառնէ :

|| իշեր ատեն կամ ամպոտ ժամանակ հեռագրիրը չգործածուիր . շատ փորձեր ըրին որ ասոր հնարքը գըտնեն, բայց տեսնելով որ շատ ծախքի դուռ է՝ մէկդի թողուցին : 1801ին ծովային հեռագիր մըն ալ հնարեցին որ ցամաքայինէն աւելի վարպետ հնարք է :

|| ս վերջի ատեններս լուսոր անունով գաղղիացին նոր հեռագիր մը հնարեց՝ կազով, ու անունը օդային սուրհանդակ դրաւ :

|| երմանիայի մէջ հիմա ետեւէ են

ուրիշ տեսակ հեռագիր մը հնարելու՝ ելեքտրական մագնիսով, անանկ որ աս գործիքը, այսինքն երկըթէթելերը, | իփսիայէն Ծրեզտա եղած երկըթէթամբուն վրայ դնելու ըլլան նէ, որ և իցէ լուրը լուսոյ երագութիք մէկ քաղաքէն մէկալը պիտի հասնի :

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՄՀԱԳՐՈՒԹԻՒՆ

|| Էներգի :

|| Ենեստուկ քաղաքին եղական գիրքը, նմանապէս իր անուանի հասարակապետութեանը հնութիւնը՝ հարըստութիւնն ու կառավարութեան կերպը բաւական պատճառ է ուսումնասիրաց հետաքրքրութիւնը վառելու որ աս բաներուս վրայ համառօտ տեղեկութիւն մը առնեն :

|| Ենետիկ քաղաքը շէնքերուն կողմանէ || յրակապայի քաղաքներուն խիստ աղուորներէն մէկն է . իսկ դիրքին կողմանէ բոլոր աշխարհքիս վրայ մէկ հատիկ . վասն զի լուրիական ծոցին ծայրի ծովակին մէջ բոլորովին ծովու մէջ շինած ու մանր մանր կըղղիներէ ձեացած է, որ իրարու խիստ մօտ են, ու չորս հինգ հարիւր կամուրջներով կապած են մէկմէկու . ուստի գլխաւոր փողոցներուն շատը ջուր է : || ս ջրանցքներուն ամէնէն երևելին ևծ ջրանցք՝ ըսուածն է, որ բոլոր քաղաքը երկու կտոր կըբաժնէ . աս երկու մասը կապած են իրարու || իիալթոյ ըսուած մեծաշէն կամըրջով, որ 1587ին շինուած է՝ մեծամեծ քարերէ . բարձրութիւնն է 30 ոտնաչափ, լայնութիւնը 43, երկայնութիւնը 187, և բոլորը մէկ կամար . վրան երկու գին քսանը որսական քարաշէն խանութիւններ կան, իրեք ալ



Հանգրին 'ի խորշը ըզվենետիկ մինչ տեսանէր Պոսիդոն
Զի կայր յալիս և տայր պատգամ համատարած ջուրց ծովուն,
Հապա, ասէ, երթ Արամազդ, և ըզծարպեանդ ամուր վէմ
Եւ զԱրէսին գոռող պարիսպ կանգնեալ կառո ինձ ընդգէմ.
Եթէ զՏիբեր ընդ Ովկեանու կըշռես՝ հայեաց յայս 'ի ծոց.
Ըզհառմ մարդկան, ըզսա տեսցես պերճ դաստակերտ աստուածոց : — ՍԱՆԱԾԱԾԱՐՈՑ :

անցուդարձի Ճամբայ, մէկը մէջ տեղը՝
լայն ու փառ աւոր, մէկալ երկուքը
երկու կողմը : ՄԵծ ջրանցքին երկու
դին մէկմէկէ փառաւոր պալատներ
կան . ներսի փողոցներուն ալ գրեթէ
ամէնը մէյմէկ հրապարակի մը վրայ
կըհանեն՝ որ սովորաբար մեծաշէն ե-
կեղեցիով կամ պալատով մը զարդա-
րած է : Հրապարակներուն մէջ ամշ-
նէն մեծն ու հոյակապը սղյն Մարկոսի

հրապարակն է, որուն նմանը չկայ
կամ խիստ քիչ կայ աշխարհքիս երե-
սը . երկայնութիւնն է գրեթէ 528
ոտնաչափ, լայնութիւնը 246 . ասոր

1 Սաննածնարոյ Խոալիայի հռչակաւոր բանաս-
տեղներէն մէկն է, որ մ.ջ դարուն սկիզբները
ծաղկած է : Խիստ անուանի գրուածքներուն
կարդն էնակ աս վեց տող ոտանաւորը, որ լսախն
ըզուով շարադրած է . և Վենետիկի ծերակոյոր
ամէն մէկ տողին համար հազարական տուգաթ
տուեր է եղեր իրեն, բոլորը 6000 տուգաթ :

Ճակատը շինած է սրբոյն Ա'արկոսի եկեղեցին . մէկալ իրեք կողմը զարդարուած է հին ու նոր աղուոր շէնքերով , որ 128 կամարի վրայ շնած են , և ամէն մէկ կամարին դիմացը մէյմէկ խանութ կայ՝ իրարմէտելի զարդարուն ու գեղեցիկ : Հրապարակին մէկ կողմը բաց է , ու իուր հրապարակ՝ կըսուի . ասոր աջ դին կայ դուքսին պալատը , որ հիմա գրքատուն է . իսկ ձախ կողմն է փողերանոցը . հրապարակին բերանը երկու կրանիթ քարէ սիւներ տնկած են , որ 700 տարի առաջ յունաստանէն բերուած ու պալատին առջել կանգնած են . մէկուն վրայ պղնձէ առիւծ կայ՝ որ քաղաքին նշանն է . մէկալին վըրայ սուրբ ՅԱԿՈՊՈՐՈՍ զօրավարին մարմարիոնէ արձանը , որովհետեւ աս սուրբս ալ քաղաքին պաշտպանն է : Դաւքսի պալատին վայրագաւիթը խիստ մեծագործ ու գեղեցիկ շէնք է . վասն զի աղուոր ճարտարապետութէն զատ՝ զարդարուած է նաև էն վարպետ արձանագործներուն փորուածքներով ու երեւելի արձաններովը : Խիստ երկայն կըլար թէ որ աս շէնքիս մէջի եղած ամէն բաները ուղէինք ստորագրել . այսչափ զուրցենք որ աս սլալատիս վրայ Դաւալիայի էն երեւելի արձանագործները , ճարտարապետներն ու պատկերահանները աշխատած են , ու ներսը դուրսը կըրցածնուն չափ զարդարած գեղեցիկացուցած են : Ը ատ երեւելի շէնք է նաև փողերանոցը , որ 938 թուականէն՝ ի վեր խիստ անուանի եղած է՝ աս տեղս կոխուած ոսկիէ արձը թէ և պղնձէ ստակներովը : Արքոյն Ա'արկոսի եկեղեցին հոյակապ տաճար մըն է միջին դարու ճարտարապետուք և շատ զարդարուն , անանկ որ մէջի գեղեցիկ ու գոյնզգոյն մարմարիոն սիւներուն ու միւսիոն պատկերներուն հարստութեանն ու աղուորութեանը՝ չափ չկայ . աս եկե-

ղեցիիս շինութիւնը սկսեր է 976ին , ու լմբնցեր է 1071ին . երկայնութին է 220 ոտնաչափ , լայնութիւնը՝ խաչաձեւ միջոցէն առնելով՝ 180 : Ա'եծ դրանը վրայ դրսի կողմը դրած են անուանի չորս թափծու պղնձէ ձիերը . ասոնք ատենով յունաստան թափուած են եղեր , ետքը՝ Լեռն կայսեր յաղթական կամարին վրայ դըրուեր են Հռոմ : անկէ փոխադրուեր են Առատանդնուազօլիս , ու ան հյուանը ըսուած հրապարակին մէջն են եղեր . իսկ 1206ին ատենները վենետիկեցիք ուրիշ շատ մեծագանձ աւարներու հետ աս ձիերն ալ տարեր են Ա' Ենետիկ : Լեկեղեցիէն քիչ մը հեռու է զանգակատունը , որուն բարձրութիր 325 ոտնաչափ է . ասոր վրայէն ամբողջ քաղաքը , ու Աշրիական ծոցին մեծ մասը կրտեմնուի : Օ անգակատան դիմացն է մեծ ժամացուցին աշտարակը , որ շատ անուանի է իրեն ձեին ու հարուստ մարմարիոններուն համար : Աւրիշ բազմաթիւ եկեղեցիներուն մէջ տասուերկուք մը կան որ խիստ մեծագործ ու հարուստ են՝ զանազան մարմարիոն քարերով ու սիւներով :

Ա' Ենետիկի նաւարանը՝ երկար ատեն բոլոր Աւրոպայի նաւարաններուն առջինը եղած է , և հիմայ ալ բաւական անուանի է իր գործարաններուն կարգաւորութեանը և ընդարձակութեանը համար , թէպէտե առջի ատեններուն պէս բանուկ չէ : Հասարակաց շէնքերուն և ուսումնական ընկերութիններուն մէջ անուանի է գեղարուեստից Ճեմարանը , պատրիարքական դպրատունը , թագաւորական վարժարանը , տնկաքանական պարտէզը , ծովային կրթուեն զինուորական դպրոցը , գիտուեց և արուեստից Ճեմարանը , աթենէոն ևն : Ա'եծ մեծ պալատներուն մէջ երեւելի են

1 Ոմանք կըսեն թէ մեր Տիրիթ թափաւորը ընծայ խրկեր է հռոմայեցւոց աս ձիերը :

2 Թէրուուէ :

Փեղարոյ , Ուեցցոնիքոյ , Արասսի , Վրիմանի , Քորներ , Պալպի , Ծիե-
փոլոյ , Փիզանի , Լապիա , Ա Ենտրա-
մին ըսուած ցեղերուն պալատները ,
և ուրիշները , որ մէյմէկ թագաւորա-
կան ապարանքի կրնմանին . բայց շա-
տը երեսի վրայ են հիմա՝ քանի որ
վենետիկեցւոց տէրութիւնը վերցուեր
է :

Քաղաքին չորս կողմը զանազան
կղզիներ կան . երեւելի է Առուրան քա-
ղաքը , ուր են Ա Ենետիկի ապակա-
գործութեան անուանի գործարան-
ները . սուրբ Պաղար , որ մեր վանքն
է . Շելեսթրինա , որուն քովն է
Առուրացցի ըսուած մեծագործ պա-
րիսպը կամ քարէ թումբը , որ մեծ
ծովուն ալիքներուն դէմ շինուած է
անքաւ ծախքով ու զարմանալի ձար-
տարութեամբ :

Արովչետև աղրիական ծոցին աս
ծայրը տեղ տեղ խոր ու տեղ տեղ
խիստ ծանծաղ է , և աւազը մէկդիէն
մէկալ դին դիզուելով՝ դրսէն եկած
նաւերուն ձամբան կրցոցէ , ու ա-
ռանց առաջնորդի չեն կրնար ներս
մտնել , հիմա տէրութիւնը ան մեծ
ծովուն մէջ ահագին երկայնութք
ջրանցք մը բանալ տալու վրայ է՝ եր-
կու կողմը մեծամեծ քարերէ թում-
բեր շինելով , որով նաւերը ասկէ ետքը
շիտակ ներս կրնան մտնել : Խրկըթէ
ձամբայ մըն ալ շինուեցաւ անցեալ
տարւոյն վերջերը Ա Ենետիկէն դէպ
՚ի Փատուա քաղաքը , որուն վրայէն
շոգեկառքերը օրը իրեք չորս անգամ
կերթան ու կուգան . աս ձամբան
քիչ ատենէն Փատուայէն անդին շա-
րունակուելով՝ ինչուան Արլան կը-
հասնի : Ասդիս ալ ցամաքէն ինչուան
Ա Ենետիկ եղած միջոցը , որ 3 մղոնի
չափ տեղ ծով է , քարաշէն կամուրջ
մը շինուելու վրայ է խիստ գեղեցիկ
ու հաստատուն , որուն վրայէն շոգե-
կառքը ինչուան քաղաք պիտի գայ :
Յոյս կայ որ Ա Ենետիկի վաճառա-
կանութիւնն ու մեծութիւնը՝ որ ին-
չուան հիմա շատ ընկած էր՝ աս եր-

կըթէ ձամբուն բանելովը , և ան ծո-
վուն մէջ շինուած թումբովը քիչ ա-
տենի մէջ նորէն ծաղկի : Այ տարի
ամսուս առջի օրերը սկսան կազով
լուսաւորել քաղքին գլխաւոր փո-
ղոցները , և միտք ունին կազին գոր-
ծարանը երկուք ընելոր բոլոր քաղաքն
ալ վայելէ ան պայծառ . ու անոյշ լո-
սը : Ա Ենետիկ քաղքին հիմակուան
վիճակին վրայ այսափ համառօտ
տեղեկութիւն տալէն ետքը , կարծ
կերպով յիշատակենք նաև վենետ-
կեցւոց հին պատմութիւնը , կառա-
վարութիւնը , և վաճառականու-
թիւնը :

Ա Ենետիկեցիք Խտալիային ատենով
Ա Ենետիա ըսուած գաւառէն եկած
էն , որ հիմա Փատուա ու Ա իշենցա
քաղաքներուն կողմերը կիյնայ : Խո-
չուան Վրիստոսի 400 թուականը
հռոմայեցւոց պաշտպանութել տակն
էին . բայց երբոր հռոմայեցիք սաս-
տիկ տկարացան , և հիւսիսային ազ-
գերը Խտալիայի վրայ սկսան վազել ,
վենետիացիներուն շատը Վրիստո-
սի 421 թուականին ելան Ա գրիական
ծոցին մէջ Ա իտալոյ անունով կղզին
գնացին , ուր որ քանի մը ձկնորսներ
կային , ու հօն սուրբ Յակոբ անունով
եկեղեցի մը շինեցին որ ինչուան հի-
մա կեցած է . ետքը ան կղզիին անունն
ալ իրենց հայրենեաց անունովը Ա Ե-
նետիա կամ Ա Ենեցիա՝ դրին : Երբոր
Կտտիղաս բռնաւորը Խտալիա վազեց ,
Ա Ենետիա գաւառաւին մէջ մնացած ժո-
ղովուրդն ալ առջիններուն նայելով
փախան գնացին Ա գրիական ծովուն
մէկալ կղզիները բնակեցան . ետքը բո-
լորը միանալով այնչափ զօրացան , որ
վեցերորդ դարուն մէջ Յուստինիա-
նոս կայսեր ալ օգնելով բարթարունե-
րը Խտալիայէն դուրս վարնտեցին :

Ա Մեր լեզուով Ա Էնետիկ ըսուիլը անշուշտ հո-
լանտացւոց կամ գերմանացւոց լեզուէն առնուած
է որ Վէնէտիկ կըսեն : Կիֆկեցւոց ատենի գրուածք-
ներուն մէջ Վէնէտ ալ ըսուած է՝ գաղղիարենէ առ-
նելով , որ Վէնէտ կըսեն . իսկ Վէնէտ ըսելը ձեռա-
գրի սիալ կերենայ , բայց գործածուած է :

Յուստինիանոսին զօրապետը՝ Երսէս պատրիկ Հայկացն՝ թշնամիները Հալածելէն ետքը Ա Ենետիկ գնաց, ու ինչպէս որ պատերազմին ատենը ուկի տեր էր՝ հոն երկու եկեղեցի շխնեց մեծ հրապարակին մէջ դիմացէ դիմաց. մէկը կըսուէր սուրբ Խաչողորս (որ Ա արկոս աւետարանցն մարմինը հոն փոխագրուելով, ու նորէն շինուելով սուրբ Ա արկոս ըսուեցաւ), մէկալը սուրբ Ա ինաս ու Գրեմինիանոս. (ասիկայ ալ՝ Խափոլէնը աւրեց ու աւեղը պալատ շինեց): Ա Ենետիկեցիք երբոր թշնամիներուն ձեռքէն խաղաղացան՝ սկսան իրենց քաղաքը մեծցընել, և 72կղզիները քարաշէն կամուրջներով միացուցին: Ա Երսէս պատրիկին մեռնելէն ետև, երբոր լոմպարտացիք սկսան Կաթալիայի վրայ վազել, վենետիկեցիք տեսնելով որ գըլխաւոր մը չունենալուն համար թըշնամեաց ոտքին տակը կերթան, միաբանեցան, ու 697ին Հերակլիա ըսուած կզղիին մէջ իրենց իշխան հաստատեցին Պողոսէկիոս Անափեստոս անունով մէկը, և անունը դրտու կամ աօձէ դրին: Ա թերորդ դարուն մէջ գուքսին աթոռուը Ա ալամոք ըսուած տեղը փոխադրեցին. բայց վրան Հարիւր տարի չանցած՝ երբոր գաղղիացիք մեծ նաւերով վենետիկեցւոց վրայ վազեցին, դուքսը իր ժողովրդովը Ա իալթոյ քաշուեցաւ: Գաղղիացիք ծովուն մակրնթացութեան ատենը յաջողութեամբ ներս մտան. բայց 6 ժամէն ետքը երբոր տեղատութիւնը սկսաւ, ու ջուրը քաշուեցաւ², բոլոր գաղղիացւոց նաւերը ցամքած գետնի վրայ նստան. վենետիկեցիք ալ առա-

ջուց պատրաստուած ըլլալով՝ թեթև նաւերու մէջ մտան ու վազեցին անոնց վրայ, և մեծ ջարդ տալով ետդարձուցին: Տասներորդ դարէն ետքը քանի գնացին ուժովովցան ու հարստացան վենետիկեցիք. ծովու ցամաքի վրայ շատ յաղթութիւններ ըրին, և վաճառականութեամբ ալ այնպէս մեծցան որ Ա իջերկրականին ու Ա ծովուն վրայ Ճինուարի ըրին, և վաճառականութեամբ օգնութիւններ ըրին. մեծ քաջութք պաշտպանեցին Ա ցեքսանդր Գ պապը՝ Փեղերիկոս Ա կայսեր ձեռքէն: Ա րեքտասաներորդ դարուն գաղղիացւոց հետ միաբանեցան, և Ա լոստանդնուպոլիսի վրայ վազեցին ու առին՝ Հենրիկոս Տանտոլոյ զօրապետին առաջնորդութեամբը, որ 80 տարուան էր, ու աչուրներն ալ գրեթէ կուրցած, և յունաստանի մեծ մասին ալ տիրեցին: Դ ենովացիք, որ միշտ թշնամի էին վենետիկեցւոց, անոնց ըրած յաղթութիւններն ալ չկրնալով քաշել՝ աւելի թշնամացան, ու շատ անգամ պատերազմելով յաղթեցին՝ յաղթուեցան. Ետքը Ետքը Վեօձա քաղաքին մօտերը սոսկալի ջարդ կերան վենետիկեցիներէն: Ա սեմնելով ցամաք երկրի քաղաքներուն բնակիչները, իրենց կամքովը վենետիկեցւոց տակը մտան: Անկէ Ետքը իրեք հարիւր տարիի չափ ալ գրեթէ անդադար պատերազմը ըրին վենետիկեցիք այլևայլ ազգաց ու նաև օսմանեանց հետ. և թէպէտ շատ անգամ յաղթեցին, բայց վերջապէս Ա կիպրոսը՝ Արետէն ու Ա ոուան ձեռքերնէն ելաւ: Անկէ Ետքը վենետիկեցւուժով կտրեցաւ, գեղխութիւնը մէջերնին զօրացաւ, անմիաբանութիւնը շատցաւ. ու հազիւ թէ քիչ մը հանդարտեր էին պատերազմներէ՝ 1797ին գաղղիացիք՝ Խափոլէն Պոնափառթէին առաջնորդութեամբը եկան ցամաքին տիրեցին, բոլոր ժողովուրդը դուքսին մէջ խիստ գգալի է, անանկ որ տեղատութեատենը յատակին շատ տեղերը գրեթէ բոլորովին կըցամքին:

1 Դուքս բառը լսատիներէն է, ճահ, որ առաջնորդ կընշանակէ:

2 Մակրնթացութիւն և տեղատութիւն կըսուի՝ ծովու ջրերուն կանոնաւոր կերպով բարձրանալն ու ցածնալը. որուն պատճառը լուսնին ու արեւուն երկրիս հետ ունեցած ձգողութիւնն է. աս մակրնթացութիւնն ու տեղատութիւնը վենետիկի ծովակին մէջ խիստ գգալի է, անանկ որ տեղատութեատենը յատակին շատ տեղերը գրեթէ բոլորովին կըցամքին:

տութեան տեղը ռամկապետութիւնը վենետիկեցւոց կառավարութիւնը . քաղաքին իշխաններէն շատն ալ կաշառք առնելով՝ իրենց տէրութիւնն ու անառիկ քաղաքը գաղղիացւոց ձեռքը մատնեցին : Անոնք ներս մտնելով, ութը ամսուան մէջ քաղաքին երեւլի հնութիւնները, գեղեցիկ պատկերները, արձանները, ոսկին ու արծաթը կողոպտեցին տարին Դաղղիա, և ետքը քաղաքը Աստրիայի Ֆրանչիսկոս Բ կայսեր յանձնեցին . որով աս երեւլի տէրութիւնն ալ վերջացաւ :

Ա Ենետիկեցւոց կառավարութիւնը առջի բերան ռամկապետական էր. Ետքը ազնուապետական եղաւ, ֆագնուական պատրիկներու ձեռք անցաւ, որ 1723ին 2959 հոգի էին . ասոնց գլխաւորը դուքսն էր, բայց իր իշխանութիւնը զաւկըներուն չէր անցնէր, և գրեթէ միայն անունովը վեր էր մէկալ պատրիկներէն . 41 պատրիկ օրերով դքսին պալատը քաշուած՝ առանց ուրիշի հետ խօսելու կընտրէին դուքսը, ու երկրորդ օրը բարձր աթոռի մը վրայ նստեցուցած բոլոր սրբոյն Արկոսի հրապարակին մէջ կըպտըցընէին . ան միջոցին դուքսը իր անունովը նոր տպուած ստակ կըցրուէր ժողովրդեան . Ետքը պալատին մեծ սանդուխին վեր որ կելլէր՝ մեծերէն մէկը . դուքսի թագը գլուխը կըդնէր, որ սրտածե գլխարկ մըն էր՝ սուղքարերով զարդարած : Դուքսէն ետև պատուաւոր պատրիկները սրբոյն Արկոսի գործակալ՝ ըսուածներն էին՝ 12 հոգի, և ասոնք մեծ հրապարակին վրայի պալատները կըբնակէին : Առջին և գլխաւոր ատեանը Ա' եծ ատեան՝ կըսուէր, որուն ձեռքն էր բոլոր տէրութեանը հանուր կառավարութիւնը . Երկրորդը Ծարակոյտ կըսուէր՝ 120 հոգի, որ պատերազմի ու խաղաղութեան վերաբերեալ բաները կըհոգար, քաղաքական ու եկե-

ղեցական պաշտօնատէրները կընտրէր և այլն . Երրորդը (Նորով տասանց¹, որ 10 հոգի էին՝ ծերակուտէն, դուքսն ալ նխորհրդականով մէջը կըսեպուէր, ու կըլլային 17. ասոնց ձեռքն էր գերագոյն իշխանութիւն կենաց և մահու, և ամէն մեծամեծ դատաստանները ասոնք կըտեմնէին՝ ամենայն գաղտնութեամբ : Աս ժողովին մէջէն ալ իրեք հոգի կընտրուէին որ Վննիչը տէրութեան՝ կըսուէին, ու ամէն տեղանհամար լրտեմներ ունենալով բանչեր ըլլար որ չիմանային : Ուրիշ շատատեաններ ու մանր ժողովիններ ալ կային որ հոս յիշատակելը աւելորդ է :

Ա Ենետիկեցւոց եկեղեցական ու քաղաքական հանդէմները խիստաշտէին, ու ինչուան հիմա շատ են . և ժողովուրդը որչափ ալ աղքատ ըլլայ՝ կընայի որ իր սովորական ուրախութիւններէն ու զբօսանքներէն ետ չմնայ :

Արանի որ Ժորժուքէզները արեւելեան հնդկատանի Ճամբան չէին գտած, բոլոր Ա' իջերկրականին ու Ա' ծովուն վաճառականուիր վենետիկեցւոց ու Ճենովացւոց ձեռքն էր, և արեւելքի վաճառքը արեւմուտք տանող բերողները միայն ասոնք էին : Ա Ենետիկեցիք ուրիշ երկիրներ աւելի աս վաճառքներս կըտանէին . բրդեղէն ու մետաքսեղէն ձեռագործներ, ապակի, հայլի, երկըթէ գործիքներ, փղոսկրէ սանտրեր, գիպակ, չուխայ, ցփսի², ուլունք³, սապոն, մոմ, ազնիւթիւրակէ⁴, շաքար . և ինչուան հիմա գլխաւոր բերքերը ասոնք են :

Ա տենով աս քաղքիս մէջ կային մեր ազգէն ալ երեւլի վաճառականներ, որ աւելի պարսկատանէն եկած ջուղայեցիք էին, ու իրենց հարստութեամբն ու հաւատարմութեամբը տէրութեան առջելը մեծ անուն ունենալով մասնաւոր արտօնութեամբ սրբոյն Ա' արկոսի հրապարակին մէջ-

¹ Procuratori.

³ Senato.

² Gran Consiglio.

¹ Consiglio de'dieci.

² Inquisitori di Stato.

³ Համար:

⁴ Պահապահ:

⁵ Թիգեպահ:

տեղը վրանի ձեռվ խանութներ ունէին, ու հոն ակնավաճառութիւն կընէին : Եկեղեցի մըն ալ շինած են սուրբ խաչ անունով . որ թէպէտ պըզտիկ է, բայց գեղեցիկ ճարտարապետութեամբ շինուած է, և իրեք սեղան ունի մարմարիոն քարերով շինած, քովն ալ պզտի ժամատուն մը :

Ուստի Հայաստանին նշանը :

Աջոր կամ երկրի կամ տէրութեմը մասնաւոր նշան ունենալը ամէն ազգաց մէջ ալ կայ, ու խիստ հին ու վորութիւն է : Աթենացւոց նշանն էր բու, թարակացւոցը մահ, կեղտացը թուր, հուոմայեցւոցը արծիւ, կարքեդոնացւոցը ձիու գլուխ, սաքսոնիացւոցը վազուկ ձի, հին փրուանկացը առիւծ, գոթացւոցը արջ. հայոցը արծիւ, և Առուբինեանց ատենը առիւծ : Հին ատեն ամէն ազգ ուզածին պէս կըփոփոխէր կամ կըզարդարէր իր նշանը . իսկ հիմակուան տէրութիւնները ինչ նշաններ որ առեր են՝ կըթանան միշտ անփոփոխ պահել, և ասոր համար մասնաւոր պաշտօնատէրներ ու ատեաններ ունին . զանազան կանոններ ալ կան նշան շինելու կամ ձեւացընելու վրայ, որ կնքաբանութիւնը կըսորվեցընէ, ու եւրոպացիք աս գիտութեանս՝ պլազմն կըսեն . գլխաւոր կանոններէն մէկն աս է որ նշանը որչափ կարելի է պարզ ըլլայ, ու ազգին կամ տէրութեանը և կամ երկրին յատկութիւնները խորհրդաւոր ու գիւրին կերպով մը հաս կըցընէ :

Արովչետե Առուսաստանի ամէն կուսակալութիւնները կամ նահանգներն ալ մէյմէկ նշան ունին, 1833ին Առուսաց տէրութիւնը հայաստանին

համար ալ նշան որոշեց՝ աս ձեռվ .

Ա . Ձուածե վահանի մը վ՝ գըլխաւոր բաժանմանը մէջ կապոյտ են . թակայով Ամսիս լեռան ձիւնապատ արծաթափայլ գլուխը՝ Ճերմակ ամպերու մէջ . լեռան ծայրն ալ՝ Այսի տապանը բոլոր ոսկի . յայտնի է որ ասով հայաստանին պատմական հնութեան ազնուածութիւնը կըհասկըցուի :

Բ . Ա հանին վարի կողմը երկուք բաժնուած ըլլալով, աջ կողմը կարմիր ենթակային վրայ հայոց արշակունի թագաւորներուն հին թագը կայ բարձր ու երկայն ձեռվ բոլոր ոսկի, թագին Ճակատը աստղ մը, ու չուս դին մարգրտով լեցուն, կապն ու ենթական կապոյտ . աս ձեր արշակունեաց հին դրամներէն առնուած է, և կընշանակէ հայաստանի հին ու անուանի թագաւորութիւնն որ ատենով ունեցեր է :

Գ . Զախ կողմը կանանչ ենթակայի վրայ Աջմիածնայ կաթուղիկէն՝ բոլոր արծրթէ, միայն գմբէթներն ու խաչերը ոսկիէ . ասով կիմացուի հայաստանի կրօնքը, և մասնաւոր կերպով հայկական նահանգին՝ դիրքը :

Դ . Ա երի բաժանման մէջ ոսկի ենթակայի վրայ Առուսի արծիւը, որ բունած է թէ վահանը և թէ անոր տակի բաժանմունքները, և բոլոր նշանին վրայ կեցած է կայսերական թագը :

Այնշանս հնարողն է Կամեմետը Տաշքով թագաւորական խորհրդականը, և կայսրը հաստատած է՝ որ 1833էն ետքը ան ըլլայ հայկական նահանգին նշանը :

Աս հայկան նահանգ անոմնը Առուսաց տէրութիւնը գրաւ հայաստանի ան մասին՝ որ 1828ին պատերազմով առաւ Պարսից ձեռքէն :